

1157

Гре
т-
а/психол

г. Мур
1929

$$\frac{215}{2 - 44}$$

ԿՐՈՆԱ-ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

248

ԿՐՈՆ

ԵԿ

ԳԻՏԱԿԹԻՒՆ

Փրօֆ. Լ. Լեհոնեան



ՏՊԱՐԱՆ «ՍԻԼԱՄԻԹ»

ԴԱՆԻԵԼ ՅԱՎԱՆՆԵՍԻՆ

Գ. ՊՈԼԻՍ

1929

215
L-44

2010

ԿՐՈՆ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ

Կրօնի և գիտութեան փոխյարաբերութիւնը մարդկային միտքն ամէնէն աւելի զբաղեցնող խնդիրներէն մին է այսօր։ Ներկայս գիտութեան գար է։ Վերջին հարիւր տարուան մէջ կատարուած գիտական յառաջդիմութիւնը մարգոց զարմանք և ապչութիւն պատճառելու չափ մեծ է։ Երկաթուղիի կառախումբեր ու այլազան գործարաններ բանեցնող շոգիի ոյժ, բնակարաններ լուսաւորող և գիշերուան խաւարը ցերեկի փոխարկող ելեկտրականութիւն, ցամաքի վրայ սուրացող ինքնաշարժներ, օդաչու սաւառնակներ, անանցանելի բարձր լեռներու մէջ փորուած փապուղիներ, առկալու երկար կամուրջներ, ընդծովեաններ, բատիօ, հեռաձայն ու հեռագրութիւն և այլ անհամար մեծ գիւտեր, ամէնն ար այս վերջին հարիւր տարուան գիտական յառաջդիմութիւններուն արդիւնքն են։ Այս գարուն մտաւոր յառաջդիմութիւնն ու գիտական կատարելագործումները նախկին իմաստուններու աներեւակայելի ըլլալու առաջին մեծ ու բարձր են։ Ահա այս արտասալոր յառաջդիմութիւնն ու գիւտերն են որ մարդկիը նիւթապաշտութեան մզած են։ Այս հնարներն ու գիւտերը ամէն որ մեր մարդկային պէտքերն ու կարօտութիւնը կը լիցնեն ու մեր ուշն ու զարմանքը կը գրաւեն։ Ասոր համար մարդկային միտքը չկրնար խուսափիլ ոս հարցեն։ «Յանի որ աչքով տեսանելի և ձեռքով չօշափեւ այսքան գիւտեր ու զարմանալիքներ կան, ի՞նչ պէտք կրօնի, հոգեւորութեան և բարոյականի նման անտեսանելի և անհօշափելի կարգ մը երեւակայական ու վերացական խորհուրդներու և հաւատալիքի։ Աշխա-



տինք, աքնինք, գիտութեան ու արուեստի զարգացման միջոցներ փնտուենք։ Այս է որ պիտի ազանովէ մարդոց հանգիստն ու երջանկութիւնը . . . ;» Ահա այսպէս կրօնի դէմ առնուած այս քայլը, այս անտարբերութիւնը, կը տեսնուի շատ տեղ պարզ ու որոշ կերպով, մանաւանդ Արեւելքի նորազարթ երկիրներուն մէջ։

Յաւ է ըսել թէ մտայլն հակումներ հսս ալ կանգ չեն առներ, այլ աւելի յառաջ կ'երթան։ Գիտութեան այս յառաջդիմութիւնն ու զարգացումը կրօնի հանդէպ ոչ միայն անտարբերութիւն, այլ և երբեմն անհաւատութիւն ու յամառ ընդդիմութիւն և նոյն իսկ ծաղրանք կը ծնուցանեն։ Ումանք կը կարծեն անդամ թէ անցեալ դարու գիտական այս զարգացումն ու գիւտերը կ'ապացուցանեն թէ կրօնն անպէտ ու անհիմ բան է։ Կը կարծեն, դարձեալ, թէ գիտութեան ու արուեստի այս դարուն մէջ կրօնով զբաղլի կամ կրօնի մը հաւատալ ու յարիլ՝ տղայութիւն և տիմարութիւն է։

Տարակոյս չկայ թէ գիտութեան և կրօնի այս վէճը շատ կարեւոր ու փափուկ է և ուստի լուրջ քննութեան և հետազոտութեան արժանի։ Ամէն խնդրի մէջ ուղիղ ու բանաւոր եղբակացութեան մը յանդելու համար հարկ է անխոռվ ու պազ արեամբ խորհիլ և անաչառութեամբ զատել։ Նոյնպէս հոս Պէտք չէ կողմնակից ըլլալ անոնց որ կրօն կը պաշտպանեն մոլեռանդորէն, ոչ ալ անոնց որ գիտութեամբ կը պարծին ու կը հապատանան, այլ միայն անկողինակալութեամբ քննել ու դատել խնդիրը։

Արդ, ի՞նչ է գիտութիւնը և ի՞նչ է կրօնը։ Պէտք է քննել այս հարցը, եթէ առնեն միմնիմութեան մարդն ու սահմանները և կրօնի մարզն ու մասները, և հասկցուի թէ այդ երկու ՀՍՖՀ ԱԽՍՀ ԱԽԱ գրադաւորաքանակական մէջ մէջ կը վերնայի։

Ի՞նչ է գիտութիւնը։ Գիտութիւնը կը գննէ, կը գասաւորէ բնական երեւյթները, և կանոնի մը կ'ենթարկէ զոր բնական օրէնք կ'անուանենք։ Զոր օրինակ, բուսաբան մը վարդի մը տերեւները քննելով կ'ստուգէ թէ վարդերու ո՛ր խումբին կամ դասուն կը վերաբերի։ Եւ աւելի առաջ երթալով կը յայտնէ թէ ի՞նչ են անոր աճման բնական ու քիմիական գործոններն ու աղեղցութիւնները։ Հոգ կը վերջանայ գիտութեան զործը և բուսաբանն աւելի անդին չերթար։ Խոկ բանաստեղծին խորհուրդն ու զգացումներն աւելի անդին կ'երթան։ Ան կը զիտէ վարդը և կարգ կանոն ու չորս կը տեսնէ անոր վրայ։ Կը հիանայ անոր գեղեցկութեան վրայ և պատգամ կ'ընդունի անկէ։ Գիտունին համար գեղեցկութիւն ու տգեզութիւն չկայ։ Քիմիագէտը կ'զբաղի ձեռքի նիւթին վերլուծումով։ Ուշադիր անգամ չըլլար անոր կարգին ու կանոնին։ Խոկ բանաստեղծն անոր գեղեցկութեամբ ու բարի կազմով կ'զբաղի և բնաւ չխորհիր թէ ի՞նչ բաներէ կը բավկանայ։ Ահա ո՛րչափ իրարմէ տարբեր են գիտունին ու բանաստեղծին հայեցակէանները լոկ մէկ վարդի նկատմամբ։ Քիմիագէտին վերլուծումն ու զննութիւնը բնաւ չեն աղեղեր և չեն կրնար աղդել բանաստեղծին զգացումներուն ու արտայայտութիւններուն։

Բայլ մը ևս կրնանք յառաջանալ նոյն վարդին ու նոյն հարցին նկատմամբ, և քիմիական բաղադրութեանէ ու փոփոխումներէ և բարի կազմէ ու գեղեցկութեանէ զատ խմաստ ու նպատակ տեսնել նոյն ծաղկին մէջ։ Կը խորհինք թէ այդ ծաղկիը մէկ մասն է բարեկազմ ընդարձակ կեանքի մը, թէ դէպ ի կատարելութիւն ձրգում մը կայ բոլոր զոյտակներուն մէջ և մեծ մոքի մը դրոշմն ու յայտութիւնը կը նշմարենք բնութեան բոլոր երեւյթներուն մէջ։ Խոդրին այս կողմին ալ բնաւ

64094-67



չնետաքրքրեր գիտունը : Խմաստ ու նպատակ գիտական հետազոտութեան սահմանէն դուրս կը մնան : Գիտութիւնը կը քննէ ու կը գասաւորէ երեւոյթները և ընդհանուր կանոնի մը կ'ենթարկէ և հոն կանգ կ'առնէ : Բայց մարդկային միտքը այդ սահմանն անցնելով աւելի յառաջ կ'երթայ : Կ'ուղէ գիտնալ թէ Բնութիւնն ուրկէ' եկաւ և ուր կ'երթայ , և թէ Բնութիւնն մէջ ի՞նչ խմաստ ու նպատակ կայ : Տղայ մը կը տեսնենք մարմնով բարեկազմ և վարքով ու բարքով մաքուր : Բժիշկ մը բժըշկական տեսակէտով կը գիտէ զայն և շատ բաներ կը ըսել անոր մարմնին ու անդամներուն գործունէութեան , շարժումներուն ու կանոնաւորութեան վրայ : Քիմիագէտ մը կրնայ անոր մարմնին տարրերն ու բաղադրութիւնները ամենայն ձատութեամբ չափել ու ըսել : Սակայն զեռ ուրիշ յատկութիւններ ունի տղան : Նկարիչ մը վրձինով , բանաստեղծ մը զրիչով , կրնան մեզի պատկերացնել տղան զեղեցկութիւնն ու վայելչակազմութիւնը : Բայց տղուն մէջ հոգի ալ կայ , նկարագրի և անձնաւորութեան պէս թաքուն գօրութիւն մը : Տղան կը ծիծաղի , կը խօսի , կը խաղայ , կը խորչի ու կը հասկնայ , կը սիրէ ու կը սիրուի : Տղան խորհուրդի և սիրոյ բաղադրութիւն է : Ահա կարեւոր ու բարյական ոյց մը զոր պէտք է զննել : Սակայն խնդրին այս մասը գիտութեան , բժշկութեան , բնախոսութեան սահմանէն բոլորովին դուրս կ'իյնայ :

Ահա այս անձնաւորութեան հետ է կրօնին գործը : Ոխի և ատելութեան կամ սիրոյ և անկեղծութեան , շարութեան ու ամբարշտութեան կամ սրբութեան և ուղղութեան , մզման տակ մեր նկարագիրն ու անձը չար կամ բարի կ'ըլլան և մենք ուրիշներու բարիք կամ չարիք ու զող անձեր կ'ըլլանք : Կրօնը մեր գոյութեան այս յատկութեամբ կ'զբաղի : Կրօնը մեզի կը սորվեցնէ

թէ մեզի պէս ուրիշներ կան աշխարհի մէջ , թէ անոնց ալ անձն ու արժանապատուութիւնը մերին չափ արժանի են յարգանքի , թէ բոլոր արարածներուն բարձրագոյնը մարդն է և բոլոր արարածները սուրբ նպատակով մը գոյութիւն առած են : Ան մեզ անձնասիրութենէ աղաւելով այլասիրութեան կ'առաջնորդէ , և կը սորվեցնէ այս մեծ ու սուրբ նպատակը ճանչնալ ու ըստ այնմ շարժի թէ՛ մեր կեանքին և թէ՛ ուրիշներու հետ մեր յարաբերութիւններուն մէջ :

Հոս ոչ մէկ հակառակութիւն կայ գիտութեան ու կրօնի միջև : Հակառակութիւնը գոյութիւն կրնայ ու նենալ կեղծ ու մոլեռանդ կրօնի և մակերեսային գիտութեան միջև : Եթէ կրօնամոլը ձեռնարկէ կրօնն իր մարդէն հանել և իր ծուռ ու թերի կրօնական չափով կը ու երկրաբանութիւն , աստղաբաշխութիւն և ուրիշ ուսումներ ու գիտութիւններ , անա այն ժամանակ բուռն հաւակառակութիւն ու վէճ կը ծագի կրօնի ու գիտութեան միջև : Զոր օրինակ , եթէ այն կրօնամոլը իրբե կրօնական հաւատագի յօդուած ընդունի և յայտարարէ թէ բոլոր տիեզերքը վեց օրուան մէջ ստեղծուեցաւ , կամ թէ երկիրն արեւուն շուրջ չդառնար , այլ արեւը կը դառնայ երկրի շուրջ , այսինքն թէ երկիրն անշարժ է , իսկ արեւը չարժուն , և եթէ բնական երեւոյթները բնական կանոններէն ու օրէնքներէն հանէ ու դեւերու և ողիներու վերագրէ , գարձեալ բուռն վէճ ու հակառակութիւն կը ծագի կրօնի ու գիտութեան միջև : Անտարակոյս այս հակամարտութեան պատճառը գիտութեան ու կրօնի բնութեան մէջ չէ , այլ կրօնի այնպիսի իմաստ ու իրաւասութիւն մը ընծայուելուն մէջ , որ չվերաբերի անոր մարզին : Նմանապէս եթէ գիտունը չշատանայ ստեղծուածները բնական կանոններով ու օրէնքներով մեկնելով ու ձեռնարկէ ուրանալ

անոնց ստեղծման բարձր նպատակն ու անոնց գեղեցկութիւնն ու բարեկազմութիւնը, դարձեալ բուռն վէճի ու անհամաձայնութեան գուռ կը բացուի կրօնի ու գիտութեան միջև։ Ասոր պատճառը դիտութեան բնութեան մէջ չէ, այլ գիտունին գիտութեան սահմանն անցնելուն մէջ։

Գիտութիւնը ծագումի, նպատակի և վախճանի հարցերու հետ գործ չունի և ունենալու չէ։ Ասոնց հետ փիլիսոփայութիւն և կրօն միայն գործ ունին։

Ասոր համար վէճ և հակառակութիւն չըլլար ջըշմարիտ դիտութեան և ծշմարիտ ու մոլեռանդութենէ զերծ կրօնի միջև։ Քիչ մը եւս յատաջ երթանք և բացատրենք։ Ճշմարիտ դիտութիւնը շատ ծառայութիւն մատուցած է կրօնի և կրնայ ըստիլ թէ կրօնի լրացուցիչն է։ Գիտութիւնը, ամէն բան անկողմնակալութեամբ և առանց կանխակալ կարծիքի կամ համոզման քննել և ուղիղ խորհիլ սորվեցնելով, ուղղակի կրօնի կ'օգնէ և կ'ապասաւորէ։ Գիտութիւնը մեծ գործ ու ազդեցութիւն ունի կրօնն առասպեկներէ և նախապաշարումներէ մաքրագործելու մէջ։ Գիտութիւնը, բնութեան և արարչազործութեան վաեմութիւնը, կարգ կանոնն ու դաշնաւորութիւնը և բոլոր արարածներու կատարելագործման ու յառաջդիմութեան սկզբունքներն ու ազդակները ցուցնելով, մաքրագործեց ու բարձրացուց մեր մտածումներն ու համոզումները մեծափառ Արարչին վերաբերմամբ և նոր ու ճշմարիտ խորհուրդ ու հաւատք տուաւ մեզի։ Գիտութիւնն յայտնեց ու հաստատեց թէ Աստուած Կոյրդկուրայն և ըստ հաճոյս գործող բռնապետ մը չէ, այլ բնական օրէնքով ստեղծագործող վստահելի էակ մը։ Աշխարհը քմահած խոսքով ստեղծած և իր բաղդին ձեղելով մէկ կողմ քաշուած Աստուած մը չէ, այլ ամէն ինչ օրէնքով ու կանոնով

ստեղծելով կը մղէ գէպ ի բարձրը, կատարեալը, և անդագար կը գործէ տիեզերքի մէջ։ Ահա այս համոզումները, որ մեր կրօնին ու հաւատքին մեծ հիմն են ու մեր նախահայրերէն մեզի աւանդուած են գիտական սկզբունքներու և գիւտերու, մեծ Արարչին ու ստեղծուածներու նկատմամբ, մեզի փրկարար ուղեցոյցներ են, և ամէնը գիտութեան կը պարտինք։

Հարցին այս մասը գէթ այսափ բացատրելէ ետև գառնանք բուն հարցին, այն է նպատակին ու վախճանին։ Ինչպէս ըստնք վերը, ներկայս գիտութեան դար է։ Այսօր նիւթական ու բարոյական բոլոր մեր պէտքերը գիտութեան յառաջդիմութեան ու կատարելագործման հետ կազ ունին, և անով կը լեցուին։ Գիտութիւնն է որ կը կանոնաւորէ ու կը գօրացնէ մեր կեանքը, կ'ապահովէ մեր հանգստութիւնը, և տարակոյս չկայ թէ գիտական ամէնօրեայ նոր գիւտեր ու կատարելագործումներ աւելի եւս պիտի ապահովեն մարդոց հանգիստն ու երջանկութիւնը։ Կարելի է մտածել թէ յառաջդիմութեան ու կատարելագործման այս դարուն մէջ կրօնի պէտք կայ այլեւ։ Դարձեալ, հանգերձեալ կեանքի, ևն նկատմամբ կրօնի յայտարարութիւնները միթէ առասպել չե՞ն։ Դարձեալ, կենսական գործերու մէջ չե՞նք կրնար կրօնը զանց ընել։ Դարձեալ, մարդոց ճշմարիտ պէտքերը գիտութենէ և արուեստէ կախեալ չե՞ն։ Այս յառաջդիմութիւններուն ու կատարելագործումներուն մէջ մարդիկ այլեւս կրօնի պէտք ունին։ Համաօտիւ ու բացայայտորէն խօսելով, կրօնի պէտք կայ։ Եւ եթէ կայ, ինչէ՞ն և ինչո՞ւ։

Ահա հարցին էութիւնն հոս է, և լրջօրէն կարեւոր ու փափուկ է և յառաջդիմական սա զարուն մէջ մեծ ու շաղրաւթեան արժանի։ Աւսոի սա կէտերը կը ներկայացնենք։

Մարդկային միտքը լոկ գիտութեամբ և ար-
ուեսաով չգոհանար և կ'ուղէ անպատճառ աւելի ան-նէր վշտի ու ցաւի գոյութիւնը կեանքի մէջ, բայց կը
դին երթալ: Գիտութիւնը կը քննէ լոկ դէպքերը և սորվեցնէր անտարբեր մնալ անոնց դէմ: Կը պատուի-
կը ցուցնէ թէ ի՞նչպէս տեղի ունեցան: Իսկ մարդկացնը լոկ չաղդուիլ հաճոյքէ ու վայելքէ, ցաւէ ու վշտէ:
միտքը աւելին կ'ուղէ. կ'ուղէ գիտնալ դէպքերուն Սակայն ի՞նչ օգուտ, այս ալ կարելի չէ: Երբ մեր սի-
պատճառներն ու ազդակները և նշանակութիւն տալրելին կը կորսնցնենք, երբ առողջութենէ հիւանդու-
անոնց: Զոր օրինակ, հիւանդութիւն մը կու գայ և թեան, հարսութենէ աղքատութեան մէջ կ'իյնանք,
գերեզման կ'իջնցնէ ընտանիքին մէկ անդամը: Բժիշկ Սայյիկ ըլլալ ու չաղդուիլ՝ միայն տեսականօրէն կա-
կը բացատրէ թէ հիւանդութիւնն ի՞նչպէս եկաւ և մանրելի է: Իրապէս ու գործնականապէս անկարելի է բո-
րէները ի՞նչպէս աւերեցին հիւանդին մարմինը: Անալորովին: Անտարբերութեան վարդապետութիւնը չնչեր
այս է ինչ որ գիտութիւնը մեզի կը ծանուցանէ: Շատմեր տպաւորութիւնները և չնանդարտեցներ մեր սիր-
կարեւոր է արդարեւ, վասն զի մեզի տեղեկութիւն կու տերը: Մեր միտքն անդապար ինչյո՞ւ կը հարցնէ և կը
տայ մանրէներու և ուրիշ բաներու վրայ: Սակայն առաջնորդէ գիտնալ թէ ի՞նչ է կեանքի անցքերուն ու դէպ-
տով չենք գոհանար: կ'ուղենք նաև գիտնալ թէ հիշքերուն նպատակն ու վախճանը: Եւ այս՝ արարածի և
ւանդութիւնն ուրկէ՛ եկաւ և ի՞նչ կը նշանակեն այս Արարչի վերաբերեալ խնդիր է, որ կրօնական է: Կեան-
հիւանդութիւնն ու մահը: Մեզի գժուար կու գայ մեր քի երջանկութիւնը սրափ զգացումէ և հաւատքէ կախ-
ընտանիքին մէկ անդամը և կամ սիրելի մը յաւիտենաւ եալ է մանաւանդ քան արտաքին ազգեցութիւններէ:
պէս կորսնցնել: Այս գժնդակ զգացումներուն տակ լոյս կրօնն է միայն որ մեզի կը պարզեւէ իրական այս
մը, ազատման ձամբայ մը կը փնտունք: Այս մտաւ երջանկութիւնը: Հսել է թէ լոկ գիտութիւն անբա-
ծումներն անդուել կը գրաւեն մեր միտքն ու խորհուր-
ւական է մարդոց հանգիստն ու իրական երջանկութիւնն
դը: ինչո՞ւ մեր սիրելին մեկնեցաւ մեզմէ: ի՞նչ իր ապահովելու համար: Հոգեւոր հաւատալիքի և ծանօ-
մաստ ունին կեանքն ու մահը: Ասոնք կը մտածենք ալ կարօտ ենք: Ճշմարիտ կրօնն է որ
մեզի կը սորվեցնէ կեանքի իրադարձութիւններն ու

Նախնի Եպիկուրեաններ երջանկութիւն և հանգիստ
փնտուեցին աշխարհի մէջ և ամէն բաներու արթէքը չա-
փեցին այն հաճոյքով ու վայելքով զոր կու տան անոնք:
ի՞նչ աղէկ...: Սակայն հաճոյք ու վայելք տուող բա-
ներու հետ ցաւ ու զառնութիւն տուող բաներ ալ կան
աշխարհի մէջ: Վիշտ ու ցաւ հաճոյքի և վայելքի չափ
անբաժան մասն են մեր անձնական փորձառութիւննե-
րուն: Այս աշխարհի մէջ ոչ մէկ անձ միշտ ուրախ ու
երջանիկ կ'ապրի: Հետեւաբար Եպիկուրեան դրու-
թիւնն անզործական է և պարապ:

Հին Ստոյիկեան փիլիսոփայութիւնն ալ կ'ընդու-
ուեսաով չգոհանար և կ'ուղէ անպատճառ աւելի ան-նը վշտի ու ցաւի գոյութիւնը կեանքի մէջ, բայց կը
դին երթալ: Գիտութիւնը կը քննէ լոկ դէպքերը և սորվեցնէր անտարբեր մնալ անոնց դէմ: Կը պատուի-
կը ցուցնէ թէ ի՞նչպէս տեղի ունեցան: Իսկ մարդկացնը լոկ չաղդուիլ հաճոյքէ ու վայելքէ, ցաւէ ու վշտէ:
միտքը աւելին կ'ուղէ. կ'ուղէ գիտնալ դէպքերուն Սակայն ի՞նչ օգուտ, այս ալ կարելի չէ: Երբ մեր սի-
պատճառներն ու ազդակները և նշանակութիւն տալրելին կը կորսնցնենք, երբ առողջութենէ հիւանդու-
անոնց: Զոր օրինակ, հիւանդութիւն մը կու գայ և թեան, հարսութենէ աղքատութեան մէջ կ'իյնանք,
գերեզման կ'իջնցնէ ընտանիքին մէկ անդամը: Բժիշկ Սայյիկ ըլլալ ու չաղդուիլ՝ միայն տեսականօրէն կա-
կը բացատրէ թէ հիւանդութիւնն ի՞նչպէս եկաւ և մանրելի է: Իրապէս ու գործնականապէս անկարելի է բո-
րէները ի՞նչպէս աւերեցին հիւանդին մարմինը: Անալորովին: Անտարբերութեան վարդապետութիւնը չնչեր
այս է ինչ որ գիտութիւնը մեզի կը ծանուցանէ: Շատմեր տպաւորութիւնն ու վախճանը: Եւ այս՝ արարածի և սիր-
կարեւոր է արդարեւ, վասն զի մեզի կը պարզեւէ իրական այս
մը, ազատման ձամբար մը կը փնտումն է թէ նիւթին ետե-
ւը միտք կայ, կեանքի մէջ ու ետեւը հոզի և բոլոր աշ-
խարհներուն ու ստեղծուածներուն իսկութեան մէջ էակ
մը՝ գիտաղող, աեսնող ու սիրող: Այսպէս մեզի հաւատք
ու զօրութիւն կը պարզեւէ: Անզվիացի բանաստեղծ մը
միծ ձշմարտութիւն մը կը յայտնէ, երբ կ'ըսէ թէ կեանքը
արցունքի ձոր մը չէ, այլ մեր հոգիներան աճում տուող
հովիտ մը, Գիտնալու ենք կեանքի դէպ-

քերը մեզի թշնամի չեն, այլ բարեկամ, թէ մահն աւելի վեաս, օգուտէ աւելի աւեր, յառաջ կը բերէ զէտ մը չէ, այլ աւելի ընդարձակ ու անվախճան կեաննիյօր մարդոց գժբախտութիւններուն ամէնէն մեծն ու քի մը գուռ: Ահա ասոր համար չենք գոհանար կեանք բոսկալին գիտութեան պակասէ չէ որ յառաջ կու զայ, սոսկ գիտական մեկնութեամբ և կ'ուղենք հոգեւոր ոսյլ գիտութիւնը բարի չառայեցնելէ:

աւելի սուրբ մեկնութիւն մը, զոր կրօնը միայն կա: Ի՞նչպէս պիտի քակուի այս կարեւոր հանգոյցը և բող է տալ:

Դարձեալ, ներկայս գիտութեան ու գիւտերոսայ գովելի բարք: Ո՞վ պիտի սորվեցնէ զիրար սիրել: գար է: Մարդս արտասովոր գիւտերու և հնարքներունայ մէկը շատ ուսեալ ըլլալ, և բնագիտութիւն, շնորհիւ մեծ ուժի և զօրութեան տէր է այսօր: Ծովերունարութութիւն, աստղագիտութիւն և այլ նման ու ամենի ալիքներուն վրայ ահագին նաւեր կը սուրաւումներ գիտնալու միեւնոյն ժամանակ անբարոյ ըլլալ ցնենք, ցամաքի վրայ ալ փոքրիկ մեքենայով մը հաւ ուրիշներ չսիրել ու ցարգել: Գիտնալու ենք թէ բիւրաւոր կառքեր: Ուրիշ մարզերու մէջ ևս ոյժ, զօւարոյական ու նկարագիր կալ ունին ստեղծուածներու րութիւն ի յայտ կը բերենք և գեռ աւելի մեծ գործիք գոյակներու: Հիմին ու ծագման վերաբերեալ մեր զառ պիտի կատարենք գիտական յառաջդիմութեան ու կախախարներուն ու համոզումներուն հետ: Եթէ այս տարելագործումներու շնորհիւ: Սակայն մարդկութեան շխարհները կոյր բախտին ձեռքն են, ուտենք և առջև ցցուող ամենադժուարին հարցերէն մին այսմենք, ուզիզն ու չուզիզը չինտուենք, հաճոյքով ու սօր սա է թէ ի՞նչպէս պիտի գործածուին այս ոյժերհազարով զուարձանանք, ժամանակ անցնենք...: Իսկ ու զօրութիւնները սղորդի, կանոնաւոր ու բարուոյթէ տիեզերքն ու կեանքը իրաւունքի և արդարուկերպով: Լաւ է ուժի և զօրութեան տիրանալ: Սաթեան, բարիքի և առաքինութեան, վրայ հիմնուած կայն աւելի լաւ ու կարեւոր է այդ ուժին գործածարհն, կարելի չէ որ վերոյիշեալ կերպով ապրինք: Մարնպատակն ընտրել: Այն նոյն ոյժը որ կրնայ գործածոց աղէտներն ու փորձանքները անոնց շատ կրօնաւիլ լեռներ ծակերու և փապուղիներ շինելու համար՝ բարձր ըլլալուն հետեւանք չեն, այլ կեզծ կրօնասէր ըլլալոյ նաև գործածուիլ միլիտնաւոր մարդիկ սպանալուն: Մինչ լեզուով կը զաւանին թէ հաւատացեալ ներու և անհետացներու համար: Այն նոյն զեղը զոյն, սրտով կ'ուրանան: Աստուածային զօրութիւն ու կրնանք գործածել հիւանդ մը առողջացնելու համար հնծութիւն լեզուով միայն կ'ընդունինք: Սակայն կրօկրնանք նաև գործածել մարդ թունաւորելու համար՝ կարդ մը արարողութիւններ կատարելու և հանգադրամն ալ ոյժ է: Կրնանք ծառայեցնել զայն մարդոցակներ դաւանելու մէջ չկայցանար, այլ Աստուծոյ արբարօրութեան ու երջանկութեան, օգտին ու խաղաւարութեան ու բարութեան հաւատալով՝ ապրելու մէջ: զութեան և այլ նման նպատակներու: Կրնանք նաև թէ մարդիկ զայս չորվին և այս ճշմարիտ ճամատայեցնել մեր անձնասիրական տենչերուն: Գիտուցուն չհետեւին, երջանկութիւն ու փրկութիւն չկայ: թիւնն ալ ոյժ է: Սակայն ինքնահաւան, ամբարտայիրենց համար: Պէտք է որ իրարու անդամակից ու օգաւան և անբարոյական մարդու մը ձեռքին մէջ շահկախան մարդիկ սորվին իրարու հետ իրաւունքով ու

արդարութեամբ վարուիլ, զիրար սիրել և իրարուրհնել: Ի՞նչ հարկ: Յիսուսի կեանքը և գործերն ու խօսքարի կամենալ: Կրօնն է որ զայս կը թելաղրէ ու կըքերը միթէ այս սկզբունքներուն ամէնէն պարզ ու գետորվեցնէ մեզի: Մարդոց երջանկութեան ու բարեկեցեցիկ լուսաբանութիւնը չկ'ն: Ո՞վ Յիսուսի չափ սիցութեան համար գիտութիւնն անբաւական է: Պէտք էրեց զմարդիկ և բարիք ըրաւ անոնց, թէեւ անոնք չառոր գիտութիւնն օծուի ու լրացուի կրօնով: Ապա թ՛, ոք կամեցան անոր:

ոչ՝ քաղաքակրթութեան չենքն աւազի վրայ կը կա: Ահա այս արժանիքներուն ու ձմարտութիւններուն սուցուի և թեթև հովէ մը կրնայ աւերիլ ու կործանիլ համար Յիսուս «Հայր» անունով որակեց զԱստուած:

Յիսուսի կեանքը, պատուէրներն ու հարանգներթիսուս զԱստուած «Հայր» կոչեց, վասն զի բռնակալ, մեծ ու շաղրութեան արժանի են իրեւ ճշմարիտ կրօնանդութ, անիրաւ էակ մը չէ ան, այլ մեր բարիքն ու նական կեանքի տիպար: Յիսուս օրէնքներ չառաւ զող, մեզ սիրող Աստուած մը: Կրնանք շատ բարեկամուսման և գիտութեան հարցերով չզբաղեցաւ, բոյսեներ ունենալ աշխարհի վրայ: Սակայն բոլոր այդ բարու, կենդանիներու, աստղերու և բնական գիտութիւններեկամութիւններուն սահման մը կայ: Ճշմարիտ հայր ներու վերաբերեալ տեսութիւններ չպարզեց և արարմը իր որդիները կը սիրէ բոլոր զօրութեամբ և անչութեան զաղոտնիքներուն վրայ չխօսեցաւ: Սակայն ամէնիսառն բարիք կը խորհի անոնց համար: Ահա Յիսուս ջանքով ու ճիգով եւ բոլոր ուժով ու զօրութեամբ բարայսէս ներկայացուց ու յայտնեց մեզի զԱստուած:

բոյականի հիմերը ցուցուց ու հաստատեց: Բացայայտ ու Ասոնք մարդկային կեանքի մէջ ամուր սկզբունքներ զօրաւոր շեշտով յայտնեց թէ անհատներու և ժողովն: Եթէ մարդ մը միշտ իրաւունք և արդարութիւն կը վուրդներու համար բարոյական հարկ է: Մինչ իր չուրջմտածէ, այլասէր է, ուրիշներու գէմթշնամութիւն ու գտնուողներ ժամանակ ժամանակ կը ստէին իրենց ան հպարտութիւն չունի, այլ յարգանք ու սէր, և կ'ընթարոյութեամբ, ինք կ'ըսէր, «Զեր խօսքն ըլլայ, այսո՞ղունի թէ Աստուած ամէն մարդիկ կը սիրէ և կ'ողորմի այս, և ոչը ոչ»: Զգուշացուց ստութենէ և չուզեց բնաւու կը ներէ անոնց, մեծ կարեւորութիւն ունին ասոնք ստութիւն խօսնել ճշմարտութեան հետ: Հսաւ, «Ան անոր կեանքին մէջ: Ո՞վ կրնայ մեզի սորվեցնել այս կարելի է երկու տէրոջ ծառայել, չէք կրնար ծառայել բաները: Ուսում ու գիտութիւն մեզի ոչ կու տան այս Աստուածոյ և մամնայի:» Ինչպէս խօսքով, նոյնաքէս բաները, ոչ ալ առնչութիւն ունին այս խնդիրներուն իր կենցաղով ցայց տուաւ զայս: Իր կեանքին ամէնէն հետ: Մենք այս բաները կրնանք սորվիլ մի միայն առդմնակ պահերուն մէջ անզամ հաւատարիմ մնաց ճշմար Աստուած կատարեալ հաւատով: Մարդուն ճշմարիտ տութեան, և ստութեան ու նենգութեան տեղի չտուաւ: պէտքն է նկարազի ու հովոյ բարեկարգում: Անհա-

Յիսուս շեշտեց ու հաստատեց սէրը: Մէկզմէկ սիր տական ու ընկերային ամէն հարցերու մէջ ամէն զըժ-րեցէք: Ճեր թշնամիներն անզամ սիրեցէք և անոնց բարերիք ըբէք, ըսաւ: Դարձեալ, Ճեղի հպանար պարմողներ բոյական ինկածութենէն ծագում կ'առնեն: Պէտք է որ բուն բարիք ընել առաքինութիւնուն արժանիքմը չէ այդ ինկածութիւնը դարմանենք ու բուժենք: Գիտու Մարդկային բուն առաւելութիւնն է ճեղ պաթողների թիւն հարկ է և պէտք է որ բոլոր ուժով փարինք

գիտութեան գանձերուն։ Սակայն գիտութիւնը չկրնամեզ ազատել բարոյական այս ինկածութենէն, հոգեւոայս թշուառ ու ստորին վիճակէն։ Այս մեր մարդկայի բնութեան յատուկ հարց է, և միայն ձշմարիտ կրօնու կատարեալ հաւատող կրնայ լուծուիլ։ Ամէն մարսիրող, արգար ու ողորմած Աստուծոյ ի սրտէ հաւատալով կարելի է ստանալ բարոյական ու հոգեւոր այ կարողութիւնը։ Զգուշանալ պարտիմք կարճատեառ թենէ և կարճախոնութենէ։ Մարդս միտք ունի, խելունի, և գիտող, մտածող ու մեռնող էակ է։ Անա ասոր համար ալ կարօտ ու ծարաւի է գիտութեան։ Սակայն պէտք չէ մոռնալ թէ միեւնոյն ժամանակ հոգեւոր էակ է և ունի բարին չարէն, լաւը վատէն զանազանող կարողութիւն մը, խիզճ և հոգի։ Ասոր համար ալ կը կարօտի ճշմարտութեան, բարութեան և սիրող Աստուծոյ։ Հետեւաբար կատարեալ մարդուն համար կեանքի լաւագոյն կերպն է թէ՛ զիտուն, թէ՛ կրօնասէր ըլլալ, այսինքն թէ՛ զիտութիւն սիրել և թէ՛ զԱստուծ։ Անա այս ըլլալու է մեր ջանքին ու ճիզին նպատակը։ Անհատական ու ընկերային բարեկեցութեան ու երջանկութեան հասնելու համար ոչ տգէտ կրօնասիրութիւն, ոչ ալ զիտութիւն ու անկրօնութիւն օգուտ ունին։ Կեանքի մեծագոյն պարտականութիւնն է միտքն ու հոգին հաւասարակչիո ու լիովին ներդաշնակ վիճակի մէջ պահել։

2/2



1157